

## ԱՅԼԵԿԱՅԻ

ԵՐԿՈՒՆՈՍՔ

Պ. ԶՈԳԱՆԵԱՆԻ ՆԵՄԵԿԻ ԱԹԻԹՈՎ

“Հանդէսի վերջն թուի մէջ կարդացինք Պ. Արշ. Զօպանեանի նամակը, որի առիթով կուղէինք երկու խօսք ասել:

Պետրոս Դուրեանին նուիրած մեր ուսումնասիրութեան մէջ խօսելով բարսել է քսէրձեանի եւ Արշակ Զօպանեանի կաղմած կենսագրութիւնների մասին՝ մենք նկատել ենք երկու գրուածքների մէջ գուագրական մեծ նմանութիւն, գրեթէ նոյնութիւն: Կարելի էր ասել, թէ մէկը միւսից “քաղել է ո այդ փաստերը, եւ քաղել է նա, ով ժամանակով աւելի ուշ է հրատարակել: Բայց մենք այդպէս չենք ասել, այլ գրել ենք, որ անկախ գրական մասից, Պ. Զօպանեանի գիրըը “փաստական տեսակէտից գրեթէ նոյն նիւթն է պարունակում”:

Եւ այսպէս ասել ենք, մտածելով որ կարող էր լինել մի Շառլուանուր աղբէւր, որից թէ քսէրձեան եւ թէ Զօպանեան քաղել են մէջ բերուած կենսագրական փաստերը:

Պ. Զօպանեան իր նամակի մէջ տարաբախտաբար չի պարզաբանում այդ շատ կարեւոր հանգամնքը: Կա ասում է, որ ինքը իր աշխատութիւնը գրել է 1893 թուի աշնան եւ ոչինչ չէ “քաղելով քսէրձեանի գրքից, որ հրատարակուել է 1893 թուին: Սակայն, ինչպէս է պատահել, որ այդ երկու աշխատութեան մէջ այնպէս զարմանալի կերպով եւ շատ յաճախ բառացի ձեւով կրկնուած են մինչեւ իսկ “տղայական” փաստերը: Մենք բարեմտաբար մտածել ենք, թէ կարող էր մի ընդհանուր աղքիր լինել: Պ. Արշ. Զօպանեանի անորոշ նամակը կարդալուց յետոյ արաբախտաբար փորձում ենք մտածել, թէ կարող է խօսք լինել նաեւ “քաղելու” մասին: Եւ թող ներողամիտ լինի մեր յարդելի բանաստեղծ-քննադատը, եթէ ասենք, որ նիւթական տեսակէտով էլ անկարելի չէ, որ 1893 թուի աշնանը գրուած մի աշխատութիւն օդառէր նոյն թուին նրաբարտկուած ուրիշ աշխատութիւնից:

Գալով Դուրեանի եւ թերզեանի համեմատութեան խնդրին, այդ մասին աւելորդ ենք համարում ծանրանալ, քանի որ մեր առաջին յօդուածի մէջ միայն մէկ խօսք ենք ասել. — այն, որ Դուրեան անհամեմատելի կերպով բարձր է որ

թերզեանից, Աճեմեանից, Հէքիմեանից: Մենք կարծում ենք, որ այս մտքի մէջ որ եւ է վիրաւորանք չկայ որ եւ է մէկի հասցէին եւ մտածել ենք, թէ արտայայտում ենք մի ճշմարտութիւն, որ ոչ ոքի համար նորութիւն չէ:

Պ. Արշ. Զօպանեանին, սակայն, հաճելի է թուացել մեր արտայայտութեան ձեւը փոխել եւ դարձնել թէ՝ “Թերզեան անհամեմատ կերպով վար է Դուրեանէն”, Մի նախադասութիւն, որ մենք չենք գրել եւ որ կարող է տղեղ ու վերաւորական լինել ոչ միայն թերզեանի, այլ եւ Դուրեանի համար: Եւ այն, ինչ որ առաջին թուի մէջ ասել էինք մի խօսքով, տեղի պահանջման համաձայն, հետեւեալ թուի մեր ուսումնասիրութեան մէջ, նոյնպէս տեղի պահանջման համաձայն, զարդացրել եւ լուսաբանել ենք:

Մենք կարծում ենք, որ Դուրեանի մահից յետոյ անցած յիսուն տարին եւ բանաստեղծի պահպանած զարմանալի կենդանութիւնը՝ կենդանի բանաստեղծների համեմատութեամբ՝ բաւական ապացոյց են, թէ պէտք չէ շանազան մծութիւններ տաշել եւ իրար քով գնել: Գիտենք, որ Թոմաս Թերզեան եղել է շատ գնահատուած ու սուցիչ արեւմտահայ շատ գրագէտների համար, գիտենք, որ ինքը Պ. Զօպանեան էլ իրեւ աշխատապարտ է նրան: Բայց մենք այստեղ պատիւներ եւ փառքեր չենք բաժանում, այլ աշխատում ենք իւրաքանչիւրի կատարած գործի առարկայական գնահատութիւնը տալ:

Գրականութիւնը ուրիշ պաշտօն չունի:  
Արևինանա, 18 նոյեմբեր 1921 թ.: Ս. ՅԱԿՈԲՅԱՆ



## ՖԻԾ ԱԻԳ ՈՍՏԻՆՈՒ ԵՒՑԻ

Աւգոստինոս-Աւետիք եւ Աւգոստինոս մականուամբ բացինց, Երնջակայ Ապարաներ գիւղէն, տարբեր անձնաւորութիւններ են, մին ապրած է ԺԴ գարու երկրորդ կէսին եւ միւսը ԺԴ գարու առաջին քառորդին ի Վենեստիկ: Առաջնին ունինք երեք հետաքրքրական յիշատակարան. ասոնք են.

Ա. Վենեստիկի Մխիթարեան Մատենադարանի թ. 19 Աստուածաշունչի մէջ Յերոնիմայ վասն ի քամն եւ երկուս գիրս առ ի յերայիցոց զպատմութիւնն բաժանելոյ գրութեան վերջը զետեղուած է այսպիսի յիշատակարան մը, կատարեցան նախադրութիւնք...

ըստ շարադրութեան երանելոյն ձերոնիմոսի. եւ յեղափոխեալ եղեւ ի յայս ձեռամբ յանցաւոր գրչի՝ ֆրա Աւկուստինոսի ի կարգէ եղեաց ֆրե- դիքաթորացն ի քաղաքս Վնէժ, յամի Տեառն ՌՅԶ (1380), ի Փետրուար Ժեռ (Սարգիսեան՝ 8ուցակ, էջ 156. հմմտ. եւ Վարդանեան՝ Յերոնիմեայ վասն ի քսան եւ երկու... Վիեննա, 1920, էջ 19):

Բ. Օքսֆորդի Բողլէան Մատենադարանի թ. 112 ձեռագրին մէջ, թղ. 309 կայ իրմէ փոքրիկ ոտանաւոր մը սկզբնաւորութեամբս.

Ուսումնատենչ համակ անձին  
Եշխոյժ մըտաց բանասիրին...

Զայս գրած է Աւգոստինոս յամի Տեառն ՌՅԶԱ (կարգա ՌՅԶ) Փետրուար 29ին, որ նահանջ տարի է (հմմտ. Baronian-Conybeare, Catalogue, p. 234):

Գ. Կ. Կոստանեանց՝ Նոր ժողովածու.  
Դ. պրակ (Վաղարշապատ 1903), էջ 54—55  
Հրատարակած է յանուն Աւգոստինոսի ուրիշ ստանաւոր Մ'ալ սկզբնաւորութեամբս.

Քանզի գիտունն ընդ անդիտին  
Ի միասին մարդիկք կոչին...

որ կը վերջանայ.

Սա Աւետիքն է Օգոստին  
Քարոզողացն եղբայր կարգին...  
Կամ ի ծննդեան մերս դրկչին  
Ռա Ցի<sup>1</sup> եւ Չա թվականին,  
Փետրուարի օրն վերջին  
Էր քսան եւ ինն ըստ նահանջին:  
Յորում աւուր բանս յարգին  
Ի Վնէժոյ եկեղեցին:

Նոյն ձեռագրէն հրատարակած է Կոստա- նեանց նաև կարապետ վարդապետի խրատն “Ամենայնի սկզբն ես եմ”, սկզբնաւորեալ (էջ 44—54): Ձեռագրին համար կ'ըսէ, էջ 77, թէ “օրինակուցաւ մեր սեփական գրչագրից, որի թուականն է մօտաւորապէս 1381”:

Այսպէս Աւգոստինոս Աւետիք Վենետիկ կը գտնուէր 1380 թուին:

Պէտք չէ շփոթել զինքը Աւգոստինոս Բաջնեցի հետ, որ նոյնպէս Դոմինիկեան կարգը մտած էր:

Աւգոստինոս Բաջնեց Վենետիկ տեսաւ ա- ռաջին անգամ 1614, Սեպտեմբերին (հմմտ. իւր

Ինքնակենսագրութիւնն, Պատկանեան՝ Նշանաբք մատենագրութեան Հայոց Պետերբուրգ 1884, էջ 23). հոն մնաց այնուհետեւ երկար ժամանակ:

Հ. Ն. Ա.

3. Ի՞նչ կը նշանակէ Թիլ բառը: — Միքայէլ Ասորւոյ ժամանակագրութեան մէջ երեք անգամ կը գործածուի նէլ բառը՝ նէլ կամ նէլէ, նէշտ, նէշէր կամ նէշէ ձեւերով: ՀԲ՝ նոյն պատմագրին ուշմէր, նէշմէր բառերուն հետ նոյնացընելով բառս կը հաւա- սարեցընէ ռամերէն նըւըւմի: Աղաբէ կ'եւ ան ընդհակառակն ինծի համար անըմբոնելի պատ- ճառաբանութեամբ նէլը նոյնանշան կը համարի “դամբան, շիրիմ, տապան, գերեզման, բառե- րուն երբ կը գրէ. “Արդ ամենահին ընտանիքի մէջ մեռելներու համար սարգուած սեղանի վրայ կամ նրանց գամբանին (որու մեր նախնիք նէլ են անուանում, նոյնպէս եւ շիրիմ, տապան եւ գերեզման), պէտք է եղել որ անդադար կրակը վառ մնայ...”, ու Միքայէլի խոսքը յառաջ կը բերէ աշխարհաբար՝ “հողակոյտ բլուրներ շինեց, որոնց նէլ են ասում, բայց ուրիշ պատ- ճառներ էլ գտանք նէրու մասին, (տես Բիւ- զանդին 1903, թիւ 1943): Այս երկու կար- ծիքներն ալ սակայն հաստատուն հիմ չունին. ինչպէս շատ մը բառեր, նոյնպէս այս բառն ալ հայացուցած է ժամանակագրութեան թարգ- մանին անփոփոխ՝ տառադարձելով պարզապէս իր յառաջադիր ասորի Ալ բառը, որ կը նշանակէ “բլուր, լեռնակ, (monticulus, collis, ասորեստ, tillus)”. “Սա արար զհողակոյտ բլուրսդ՝ զոր կո- չեն նէլ... բայց գտաք մեք եւ այլ պատճառս վասն նէշտ... մանաւանդ առ նէշէրն, էջ 35, տպ. Երուսաղէմ 1870. կամ “եւ առ շինեաց նէլէ, բլուր (ինչու եղակի) ի հողոյ կուտեալ ամրոց”, էջ 24, տպ. Երուսաղէմ 1871: Պարզ այս փոխառութեան Langlois անգամ միտ չէ դրած ու ստրկօրէն թարգմանած է բառս. elle fit élever des tertres ou des amas de terre, appelés Thil, այսպէս եղակի (Chronique de Michel le Grand 1868, էջ 40): — Ինչու Աճառեան անտեսած է այս բառը իր “Նոր բառեր Միքայէլ Ասորիին ժամանակա- գրութեան մէջ” ուսումնասիրութեան մէջ, Բազմավէպ 1919, էջ 18—19:

Հ. Ա. ՎԱՐԴԱՆԵԱՆ

<sup>1</sup> Տպ. Ասորի:

